

ԿՐՈՆԱԿԱՆ

ՕՐԻՆԱՊԱՐԱԳՈՒԹԻՒՆ

«Ընդ պահէ զօրենս՝ երանելի է»
(Առակ. Խթ 18):

Հին Կտակարանի խմաստութեան դրականութեան մաս կը կազմէ «Դիրք Առակացաց», որ կը բովանդակէ մարդկային կենացքին մէջ գործադրելի սկզբունքներ։ անկէ ընտրած ենք վերեւի ժամարսնը՝ խորհրդածութեան համար։

Սոզումոնի անուան կապուած առակները պատուղն են մարդկային ժամասութեան։ Անոնք երկարատևե ժննարկումներէ, խորհրդագածութիւններէ ետք, գործանական խրատներով կոչուած են կառավարելու մարդոց կենացք։ Անոնք ժողովուրդներու փորձառութեանց արդիւնքը ըլլալով, դուրս եկած են ազգային նկարագրի շրջագիտէն և զարմած համամարդկային, տիեզերական կանոններ։

Օրէնքի պատմութեան ռառումնախրութիւնը ցոյց կու ասյ որ օրէնքը առանցքը եղած է մարդկային քաղաքակրթութեան։ Այս ժողովուրդները, որոնք յարդած եւ խստի կիրարկած են օրէնքը, բարձր ծառակոյթ ունեցած են եւ զոյստեած՝ պատմութեան մէջ։ Աներեւակայիլի թուող զիտական նուաճումներ կատարուած են օրէնքի ճշգրիտ հասկացողութեամբ։

Օրէնք բառը գտնաուք է ասհմանել իր ուսնեցած շայե առումին համար, ըստ Կիկերոնի, օրէնքը ուրիշ բան չէ եթէ ոչ մտքի ճշգութիւն կամ ուղղի արամախուռութիւն, որ մեզ ստիպողաբար կը կոչէ մեր պարտականութեան եւ կ'արդիէ անոր ամէն ձեւի բոնարութիւն։

Օրէնքները որ յառաջ եկած են համաստ կան ժողովուրդներու սովորութիւններէն,

դարձերու ընթացքին մարդոց պահանջներուն համեմատ զարգացած եւ կատարելադրութուած են օրէնութիւններու կողմէ։

Այժմու օրէնքներուն հիմք եղած են Մայուսական Օրէնքները, որոնք, աւանդութեան համաձայն, մեզի տրուած են Նախարինաւութեան կողմէ։ Եիսուս փոքր տարիքէն սերտած էր օրէնքները եւ հետապային նոր ժողովումով մեկնարաւանած զանոնք։ Ան ներարդամութեան եւ հանդուրժողութեան ու գիտվ օրէնքները յարգել սորվեցուց ժողովուրդին։ Եիսուս կարեւորութեամբ մօնեցաւ օրէնքին եւ իր ըրած կարգ մը փոփոխութիւններուն համար ըստաւ։ «Մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարդարկները լուսածելու, չեկայ լուծելու, այլ՝ կատարելած ժողովելու։ Քանի հմատապահէս կ'ըսեմ ձեւազի մինչեւ երկիրն ու երկիր անցնին, օրէնքէն յովտմը կամ նշանադիր մը պիտի չանցանի, մինչեւ բոլորն ալ կատարուին» (Մատթ. Ե 17-19)։

Օրէնքի մասին քրիստոնէական ուսուացումը խստացած կը գտնենք Գողոսի՝ Հուոտ մէացիներուն սովորած թողթին մէջ, առ ան կ'րու։ Հնեթանասները որոնք օրէնք չուսնին երր ժամականարար օրէնքին գործերը կը դործեն, օրէնք յանենարային իրենց անու ձերուած օրէնքը բան իրենց կ'ըլլան, առօնք օրէնքին գործը իրենց սրտին մէջ դրուացոյց կու առն իրենց խղճմատանքին վկայութեամբը (Բ 14-15)։ Երբ օրէնքը բանականութեան լույսով կ'իմացուի, իրաքանչիւր անհատի համար ան պարտաւորութեան կործ մըն է, եւ մարդ հանոյք կ'առնէ իր

բանակառութեան կարողութիւններուն կիրառութենէն։ Քրիստոնէութիւնը չնորհիւ օրէնքներու իր ըմբռնումի եղանակին եւ գործադրութեան՝ զարձաւ մեծ կրօնք մը։

Ներկայիս, մարդիկ խելավորոյս կը հետեւին գիտութեան նուաճումներուն, վերիւ վայր շրջելով իրենց ապրերակներաբ։ Անոնց մէքնացած կեանքը, առօրեայ հեւկեւ վաղքն ու մտահոգութիւնները պատճառ դարձած են իր մտածողութեան եւ ըմբռնումներու այլափոխութեան։ Մարդ արարածը, արդի գարուն ընծայած ճոխութիւններով հանդերձ բան մը կորսնցուցած է եւ զայն որոնել կը ջանայ նորութիւններու մէջ։ Երիտասարդական կամ ընկերային անօրէն շարժումներու հետեւողութիւնը կամ թմբեցոցիններու գործածութիւնը ժամանակաւոր պատասխանը եղած են անոր փնտուցուքին։ Սակայն, մեր անհատական երջանկութիւնը եւ հոգեկան խաղաղութիւնը կը վերապանենք, երբ զրաւիչն հետեւինք իմաստումնի պատուէրին, թէ «օրէնքը պահողը երջանիկ կ'ըլլաց»։

Արդարեւ, անուրանալի ճշմարտութիւն է, որ մարդ իր կեանքի տեսողութեան, իրեն ուղեցոյց ուղենալու է գերազոյն օրէնք մը՝ որ իշխէ իր կամքին վրայ։ Օրէնքը բացարձակ հնագանեղութիւն կը պահանջի եւ մարդ պարտաւոր է հնագանդիլ անոր, եթէ կ'ուզէ օգտուիլ օրէնքի ընծայած իրաւունքներէն։

Գերբնական օրէնքը հաւասարակշռութեան ու ներդաշնակութեան մէջ կը պահէ բանաւոր էակը։ Այն կը զօրացնէ մարդուն առանձնաշնորհեալ կարողութիւնները եւ զայն կը մէջ ստեղծագործելու։ Այն անձը, որ օրինական լրջաղիծի մէջ զիտցած է գործածել իր հոգեկան ու մտային բնասուր կարողութիւնները, անսահման բարիք եւ չնորհք վայելած է անկէ։ Բայ Սիրաք ի-

մաստունին, «որ պահէ զօրէնս՝ իշխէ մտաց իւրոց» (ԽԱ 12)։

Օրէնքը կը պատուիրէ որ մարդ բարի ըրլայ եւ բարոյապէս ապրի աշխարհի վրայ։ Անոր մարած բարոյական կեանքը երջանկութիւն կը պարզեւէ իրեն։ Մեր անձին բարօրութեան համար պարտաճանաչ կերպով եւ դիտակցութեամբ անձնատուր ըլլանք օրէնքին, այն հաստատ համոզումով՝ որ պիտի հասնինք երանելի վիճակին։

Կրօններու բարոյական ռւսուցումը, օգտուելով գարերու իր փորձառութենէն, յիշեալ երանելի վիճակին հասնելու համար պայման կը նկատէ որ մարդ հնագանդի աստաւածային կամքին, յարգանք և սէր ունենայ իր դրացիին նկատմամբ, իսկ ինքն իր հանդէպ՝ անկեղծութիւն։

Իրեւ քրիստոնեաները մեր աւագ պարականութիւնն է սերտել աւետարանական եւ բարոյական օրէնքներն ու կանոնները եւ մեր անհատական կեանքը գործունէութեամբ օրինակ հանդիսանալ ուրիշներու Այս կերպով միայն կրօնանք իշխել մեր կամքին եւ մտածաւմներուն վրայ, ու կարող կը դառնանք կուուիլ արտաքին չարեաց զէմ։ Նաեւ, օրինասիրութիւն սորվեցնենք մեր զաւակներուն եւ զանոնք կրթենք իմաստունին հետեւեալ խրառաներուն համաձայն։ ապագային ունենալու համար ամէն կարդի խաղաղութիւն, «Որդեսակ իմ, քու հօրդ պատուիրանքը պահէ, եւ քու մօրդ օրէնքը մի մերժեր։ Զանոնք միշտ քու սրտիդ վրայ կապէ, զանոնք քու պարանոցդ կարիք։ Քառակած ատենդ անոնք քեզի առաջնորդութիւն ընեն, քնացած ատենդ քեզ պահապանն ու արթնցած ատենդ քեզի հետ խօսակցին։ Քանզի պատուիրանք ճրագ, եւ օրէնքը լոյս է, եւ խրատին յանդիմանութիւնները՝ կեանքը ճամբարյ (Առակ. Զ 20-23)։

ԲԱԲԴէՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ